

ՏԵՍԵՒ

ԱՄՍՈՐԵԱՅ ՀԱՆԴԻՍ

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ

Բ. ՏԱՐԻ

1888
ՅՈՒՆԻՍ

Թիկ 9.

ԱՐԵՒԵԼ. ՏՆՏԵՍ. ՄԻՌԻԹԻՆ

Յայտնի է թէ մինչեւ ցարդ Միութեան գործոց անօրինութիւնը յանձնուած էր Տնօրէն ժողովոյ մէջէն ընարեալ պատուակալ պաշտօնէից, որք այս կերպով՝ միեւնոյն անձինքը թէ վարչութեան եւ թէ Տնօրէն ժողովոյ միանգամայն անդամք էին լիտօրօ:

Առաջին տարիներու համար՝ երբ գեռ ժողովականք նորավարժ եւ Միութեան գործերն ալ այնքան կարեւորութիւն չունէին, այս կարգադրութիւն յարմար գատուած էր եւ չէր կրնար աննպաստ հետեւանք մ'ունենալ. սակայն այժմ որ Միութեան գործերն բաւական յառաջացած եւ օր բստ օրէ աւելի կարեւորութիւն կըստանան, խնամակալաց ժողովը հարկ տեսաւ նոր կարգադրութիւններ պահանջել Տնօրէն ժողովին. ուստի, Մայիս 25 չորեքշարթի օր, համագումար ժողով հրաւիրելով սուածարկեց նորընտիր Տնօրէն ժողովոյ նախ՝ որ վարչութիւնը Տնօրէն ժողովին անջատուի, որպէս զի երկու ժողովոց ուրոյն ուրոյն պատասխանատուութիւնքն ճշգուին, մին իրբեւ համարատու եւ գործադիր, միւսն իրբեւ համարատու եւ կարգադրիր մարմին, ինչպէս Միութեան կանոնը կը տրամադրէ՝ երկրորդ՝ ըստ որում մինչեւ ցարդ ամենայն ինչ գրեթէ ժողովոյ ձեռօք կատարուելով մասնաւոր պատասխանատու անձ մը որոշուած

չէր, Միութեանս կողմանէ շինութեանց արտօնագրի ստացման կանոնաւորապէս մղում տալու համար՝ առաջարկուեցաւ այդ պաշտօնը յանձնել մասնաւոր անձի մը որ պարաւաւոր ըլլայ համար տալ ամեն շարթու գործոյն ուղղութեան եւ յառաջադիմութեան վրայ:

Տնօրէն ժողովն առաջարկեալ խնդիրներն անմիջապէս նկատողութեան առնելով ինչպէս նաեւ յետոյ իր կողմանէ ալ ուրիշ առաջարկներ ընելով, երկուց ժողովոյ համաձայնութեամբ հետեւեալ կարգադրութիւններն որոշուեցան:

Ա. Տնօրէն ժողովոյ նախորդին չորս անդամոց երկուքը վարչութեան անդամ ընտրուին, որպէս զի գործերն ըստ կարի փորձառութեամբ առաջ մղուին:

Բ. Տնօրէն ժողովոյ մէջէն առնուած վարչութեան երկու անդամք՝ ազատ լինին սոյն ժողովոյ նիստերուն ալ ներկայ գանուիլ, իրաւունք չունենալով սակայն քուէ տալ վարչական խնդրոց մասին՝ ճիշդ այն դրութեամբ ինչպէս որ Տնօրէն ժողովոյ անդամք կը գտնուին լինդհ. ժողովոյ մէջ, (Տես. Հիմ. Կան. յօդ. 35):

Գ. Այս կարգադրութիւն առժամանակեայ լինի ցգումարումն յաջորդ տարեկան լինդհ. ժողովոյ:

Դ. Ինչպէս մինչեւ ցարդ՝ նոյնպէս առ ժամանակ մը եւս վարչութեան անդամոց տաշտօնավարութիւն պատուակալ ըլլայ, այսինքն անդամք միայն

այցեգին մը ստանան, մինչեւ որ Մի-
ութեան պիւտձէն ներէ թոշակաւոր
պաշտօնէութեան:

Ե. Վարչական մարմայն կողմանէ
Բնդհ. Տնօրէնի համար պարտաւորիչ
ըլլայ ներկայ գանուիլ Տնօրէն ժողովոյ
նիստերուն՝ տեղեկութիւն տալու հա-
մար Միութեան շաբաթական գործառ-
նութեանց վրայ:

Զ. Տնօրէն ժողովոյ կողմանէ պաշ-
տօն յանձնուի մասնաւոր անձի մը՝ մղիչ
եւ պատասխանատու արտօնագրի գոր-
ծոյն՝ այցեգին մը յատկացուելով իրեն
այդ պաշտօնին համար:

Է. Վարչութեան անդամ ընտրեալ
անձինք՝ Տնօրէն ժողովոյ մէջ բազմել-
նուն համար այցեգին չպիտի ստանան
բաց ի Բնդհ. Տնօրէնէ, որոյ ներկա-
յութիւն պարտաւորիչ է Տնօրէն ժո-
ղովոյ նիստերուն:

Ը. Յանուն Միութեան ստորագրե-
լու մասին որոշուեցաւ՝ սովորական ըն-
թացիկ գործոց համար երկու ստորա-
գրութիւն գործած ել, այսինքն Բնդհ.
Տնօրէնի եւ Գանձապետի, իսկ կարե-
ւոր գործերու համար երեք ստորա-
գրութիւնք, այսինքն առջիններուն
վրայ պիտի յաւելնայ Տնօրէն ժողովոյ
ատենապետին եւ կամ դերատենա-
պետին ստորագրութիւնը:

Գալ թուով պիտի հրատարակենք
Միութեան ամեն ժողովականաց եւ
պաշտօնէից անուանց ցանկն:

ԹՌՉՈՒՆՔ

Դարձեալ եկայք, թուչունք սիրուն՝
Աւետելով զգարուն.
Դարձեալ եկայք երամ երամ
Սիրուն ձեր բարեկամ.
Բարի եկայք դուք յիմ պարտէզ,
Սիրուն թուչունք՝ ողջոյն ձեզ:

Դարձեալ եկայք՝ ընդ լեռ ու ծով
Եւ անապստ անցնելով.

Եկայք դարձեալ՝ թուչունք սիրուն,
Զարթուցանել զիս այգուն
Ճիվճիվներով ձեր հեշտալուր
Յերազներէն իմ տիսուր:

Քնքուշ սարեկ, զուարթ խայտիտ
Եւ դու արտոյտ ուշամիտ,
Դու կարմրալանջդ՝ աշխոյժ երգիչ,
Դու ծիծառնիկ սրաթռիչ,
Եւ դու սոխակ մելամաղձոտ,
Որչափ էի ձեզ կարօտ:

Սիրուն թուչունք, եկայք դարձեալ
Ի պարտէզն իմ հիւրնկալ.
Բնդհ վարդենեօք դեռաբողբոջ
Կամ ծառոց բարձր՝ ի խոռոչ
Ճարտարահիւս յօրինել բոյն
Մալիկներով գոյնզգոյն:

Ես ոչ հրացան շարժել գիտեմ,
Եւ ոչ կամիմ ձեզի դէմ
Ջերդ նենքաւոր լարել ծուզակ,
Եկայք հապա համարձակ,
Ջեր զուարթուն ճիվճիվներով
Թուչըտեցէք սապահով:

Սիրեմ ես ձեր կայթ ու կաքաւ,
Ջեր երթեւեկ սրարշաւ,
Թոն իմ վարդեր ձեր հիմենեան
Պայքարներու զոհ ըլլան,
Ջիմ կեռասներն ալ թալեցէք,
Ես գանգատիմ ոչ երբէք:

Սիրուն հիւրեր իմ պարտիզիս
Եկայք տօնել զմայիս,
Եւ տուք միմեանց սիրոյ համբոյր
Բնդհ վարդենեօք հեշտարոյր.
Ո՛հ գոնէ ոչ իբրեւ մարդու,
Ջեր համբոյրն է մանտնտու:

Մինչ հիւցեալ առաւօտուն
Երգէք անոյշ՝ ոլորուն,
Եւ կամ ձկուն ոստի վերայ
Որ մեղմ հովչն երերայ՝
Մինչ տատանիք անհոգ աբար,
Ջեր կեանքն առնում ինձ տիպար:

Թէ ոչ տերեւ մի ծածանի
Առանց վերին հրամանի ,
Թէ Աստուած տայ ձեզ հատիկներ
Որ բնաւ շէք սերմաներ ,
Անշուշո լսէ եւ իմ մրմունջ
Երբոր երգեմ տիրաշունչ :

22 Մայիս 1888 Մ. ԱՃԵՄԵՑՆ

ԳԻՏԱԿԱՆ

ՀՈՏՈՏԵԼԻՔ

Բաղդատուրին երկու սեռից միջեւ
Շատեր , իրբեւ առած , կուզեն հաս-
տատել թէ արական եւ իգական սե-
ռերու ֆիզիքական եւ մտաւորական
կարողութիւններն ինչպէս նաեւ զգա-
յարանաց նրբութիւնը բացարձակապէս
հաւասար են : Մանաւանդ այս վերջ-
նոց (զգայարանաց) գալով , իրողութիւ-
նը այնչափ անժխտելի կ'երեւի որ բնա-
խօսութեան գիրքերն իսկ զանց կառ-
նեն այս մասին խօսիլ : Մարդ կարծես
կանխաւ ապացուցած կը համարի զայն :
Սակայն հարեւանցի քննութիւն մը բա-
ւական է այս նկատմամբ մի քանի տար-
բերութիւններ ի վեր հանել երկու սե-
ռերու միջեւ : Օրինակի համար , շոշա-
փելիին կանանց քով ընդ հանրապէս ա-
ւելի փափուկ է քան արանց քով եւ
այս պատճառաւ է որ կանայք աւելի
ընդունակ են ամենէն նուրբ ասեղնա-
գործութեանց : Լսելեաց եւ տեսանել-
եաց մասին ցարդ բաղդատական որ եւ
է փորձ մը չէ եղած որ թոյլ տայ սե-
ռերու հաւասարութեան ի նպաստ կամ
ընդդէմ կարծիք մը յայտնելու : Բայց
ճաշակելիի կողմէ , բառին բուն նշա-
նակութեամբ , մորդիկ ընդ հանրապէս
աւելի օժտեալ կերեւին քան կանայք :
Այս պատճառաւ է որ խոհարարու-
թեան արուեստը , մեծ մասամբ , զօ-
րաւոր սեռին անժխտելի մենաշնորհն

եղած է : Գինիէն հասկցող կանայք
հազուագիւտ են եւ թէ նոցա մէջ որկ-
րամներ խիստ քիչ կան :

Վերջապէս , հոտուելեաց վրայ վեր-
ջերս Միացեալ Նահանգաց մէջ հետա-
քըրքարական եւ համոզիչ փորձեր եղած
են ի ձեռն պարոնայց Նիկոլաի եւ Պէյ-
լիի , որք իրենց փորձերու արդիւնքը
հաղորդած են Ամերիկայի գիտու-
թեանց յառաջադիմական Ընկերակցու-
թեան :

Երկու բնախօսք , փորձի համար ,
քանի մը խիստ հոտաւէտ նիւթեր ընտ-
րած են , ինչպէս մեխակի ոգի (գարեն-
փիլ րուհը) , սխտորի մուզ (սարման
խիլասարը) , ասիս թրիսիմ , (գառն
նուշի խիստ հոտով նիւթ մը) , եւայլն :
Այս նիւթերուն իւրաքանչիւրէն որոշ-
եալ քանակութիւն մը ջուրի մէջ հա-
լեցնելով , կարգ մը շիշեր պատրաստած
են , այնպէս որ առաջին չիշը , որ օրի-
նակի համար , և հարիւրերորդակարամ
սխտորի մուզ կը պարունակէր և քիլ
ջուրի մէջ , երկրորդը տուաջինին կի-
սուն չափ զօրաւոր (այսինքն հոտաւէտ)
էր , երրորդն ալ՝ երկրորդին կիսուն
չափ , եւ այսպէս շարունակաբար , մին-
չեւ որ վերջին շիշին մէջ սխտորին հո-
տը բոլորովին անհետացած էր : Այս-
պէս ըրած են նաեւ միւս բոլոր հո-
տաւէտ նիւթերուն համար , եւ թուա-
նշաններ գնելով շիշերուն տակը , զա-
նոնք իրարու հետ խառնած եւ հրա-
ւիրած են ժողովուրդն որպէս զի շիշե-
րը իրենց բնական շարքին մէջ դնեն
մի միայն հոտաւելեաց միջոցաւ :
Այս պարզ փորձերէն նախ հաստատ-
ուած է որ հոտուելեաց զգայականու-
թիւնը մեծապէս կը տարբերի մէկ ան-
ձէ միւսն : Այսպէս երեք արու անձննք
կարողացած են ճանչնալ ասիս թրիսի-
լը այն շիշին մէջ , որուն ջուրն ասիս
թրիսիմին երկու միջիօն անգամ ծանր
էր — յանհունս փոքր քանակութիւն
մը , որ քիմիական ամենափափուկ լու-

ծումն իսկ կարող չէ զայն ճանչել : Այլք, ընդհակառակն, երրորդ կամ չորրորդ շիշին մէջ իսկ ասիս թրիւսիին հոտը չին առներ :

Բայց այս փորձերուն ամենէն հետաքրքրական արդիւնքը եղաւ հաստատել երկու սեռերու հոտառութեանց միջեւ կեցող մեծ տարբերութիւնն : Այս փորձերն եղան ամեն կարդի 44 մարդոց եւ 38 կանանց վրայ, եւ եղրակացութիւնը սա եղաւ որ, միջին հաշով, առանց հոտառելիքը կանանց հոտոտելիքէն երկու անգամ աւելի զօրաւոր է : Զոր օրինակ կանայք, առանց բացառութեան, 1 առ 20000 ասիս թրիւսի պարունակող ջուրին հոտը չին առնուր, մինչդեռ մարդոց մեծ մասն կը ճանչնային զայն 1 առ 100000 ջուրի մէջ :

Մարդիկ 1 առ 250000 լիմոնի ոգի պարունակող ջուրին հոտը կառնէին, իսկ կանանց համար այս քանակութեան կրկինէն աւելի պէտք կը լլար, որպէս զի կարենային անոր հոտը առնել : Միւնոյն արդիւնքը կուտային սխտորն եւ միւս հոտաւէտ նիւթերը :

Հոս անշուշտ ընդհանուր օրէնք մը կայ, եւ այս օրէնքն ուղղակի հակառակ է այն տարածեալ կարծեաց, որ կանանց կը վերագրէ հոտոտելեաց մասնաւոր նրբութիւն մը, յենով նոցա անուշահու իւղերու համար ունեցած ակներեւ ճաշակին վրայ : Ընդհակառակն, այս ճաշակը շատ հաւանօրէն յառաջ կուգայ սա իրողութենէ թէ կանայք մարդոցմէ նուազ հոտ կառնուն եւ հետեւարար մարդոց չափ անհանգիստ չեն ըլլար հոտերէն :

Թող զգուշանան ուրեմն այն կանայք որ չարաչար կը գործածեն անուշահոտութիւններն, առանց կասկածելու իրենց սքանչացողներուն վրայ ըրած գէշ ազգեցութենէն :

Այսուհետեւ միշտ պէտք է գիտնան թէ իրենց քթին զգացածէն՝ երկու ան-

գամ աւելի անուշ կը հոտին այր մարդոց քթերուն համար եւ հետեւապէս կրկնապատիկ քիչ պէտք է քսուիլ եւ չափը չանցունել :

ՏՐ. Բ. ՄԻՒՆԻՇԱԽ

40 Մայիս, 1888

ԸՆՏԱՆԻ ՄԵՂՈՒՆ

Մեղուք, նշանաւոր իրենց բնազդմամբն, բարքովն ու թանկագին արտադրութեամբքն տարածուած են եւրոպիոյ ամէն մասանց մէջ եւ կը սնանին ծաղկանց նեկտարովն : Սոյն միջատն, յարտաքուստ այնքան տկար, կ'ապրի հրաշալի կանոնաւորութեան մը մէջ : Հանրապետութեան մը ներքեւ որ մեծ բնախօսաց ոմանց ուշադրութեան առարկայն եղած է, եւ ինչ որ մեղուն ըրած է բնութեան գեղեցիկ հրաշակերտներէն մին :

Մեղուաց ամբոխն կազմուած է երեք տեսակ անհատներէ : Էգ մեղուէն որ բագուհի անուան ներքեւ մօր պաշտօնը կը կատարէ, հարիւրաւոր արուներէ որք սահմանուած են սերնդեան յառաջացման, եւ վերջապէս քսան կամ երեսուն հազար գործաւորներէ որք նպատակ ունին յարատեւ աշխատիլ մեղրամոմն արտադրելու եւ փշիչներն կազմելու համար :

Գարնան եւ ամբան եղանակաց մէջ մեղուք ծաղկանց բաժակին մէջ կը մտնեն ծծելու համար նոցա անուշաբար հիւթն : Զալիսի խօսինք աստ նոցա հիանալի ճարտարութեան վրայ որով կը շինեն իրենց բոյներն եւ ոչ ալ այն մեծասքանչ կարգապահութեան վրայ որ կը տիրէ նոցա փոքրիկ հանրապետութեանց մէջ : Կարեւորագոյն մեզ համար նախ ճանաչելէ իրենց խայթումն որ ինչ ինչ պարագայից մէջ կրնայ արդարեւ պատճառել խիստ մեծ վատանգներ, երբեմն իսկ մահարեր : Ո՛չ միայն մեղուին մեքենական խայթուած-

քըն կարտադրէ մի սաստիկ ցաւ , այլ եւ այն թոյնն որ գուրս կ'ելնէ ասեղէն մտնելով մեր մարմնոյն մէջ : Սոյն թոյնն , որ իւր պատճառած երեւոյթներովն կը նմանի մի քիչ իժի թոյնին , մաքուր եւ պայծառ է ցորչափ կենդանույն ասեղին մէջ է , եւ կը չորնայու կը թանձրանայ օդոյն ազդեցութեան ներքեւ , մարդոյս շրթանց վըրայ , աղի եւ կծու համ մը կ'արտադրէ եւ ոչ կը կարմրցնէ ու կը կանաչցնէ բուսային կապոյտ գոյներն :

Ո եւ է անախորժ տպաւորութիւն մի յառաջ չը բերէր , բայց եթէ ասեղի մը ծայրովն զայն մեր մարմնոյն մէջ մոցնելիք , կ'արտադրէ սաստիկ ցաւ , բորբոքում , եւ երբեմն իսկ աղէտալի վախճան մը կ'ունենայ : Երեսնամեայ գիւղացի մը մեղուէ մը խայթուելով , գետին ինկած եւ յաջորդ երկայրկենին մէջ մեռած է եւ յետ մահուան քթէն տուատ արիւնհոսութիւն մը եկած է :

Զով ջուրն , խիստ աղի ջուրն , մեղրն , ձէթն , ալքօօլն , մեկոնն (խաշխաշ) , ամօնիաֆն (նշատր) , մէզն , լորձունքն , իրրեւ դարման օգտակար կրնան ըլլալ մեղուաց խայթուածքին դէմ : Ուշադրութեան արժանի կէտ մ'եւս կայ , այն իսկ զգուշութեամբ վէրքին մէջէն գուրս հանեն է միջատին ասեղն : Պէտք չէ վիրաւորեալ մասին վրայ ձնշում ի գործ գնել որով թոյնն կրնայ վէրքին մէջ առաւել եւս մոնել : Խիստ նուրբ մկրատներով որք վիրաբուժից քով կը գտնուին , հարկ է կտրել մորթին սովորական մակերեսն գերազանցող մասն , յետոյ գնդասեղով մը կամ լաւագոյնս խիստ նուրբ ասեղով մը , մսին մէջ մնացածն անհրաժեշտ է գուրս հանել : Յետ սոյն փոքր գործողութեան , կը ծածկեն վիրաւորեալ մասն , աղի ջրոյ մէջ թաթիւուած լաթի կտօրներով :

Միջին գարու մէջ կարգ մը բժշկներ , կարծելով գտնել մեղուաց մէջ

բուժիչ յատկութիւններ , զանոնք խորված եւ փոշոյ վերածելով իբր գեղ գործածած են տեսողութեան , լսելեաց հիւանդութեանց դէմ : Մեղուք ոչ միայն իբր գեղ գործածուած են (ինչ որ այսօր արգիլեալ է բժշկաց) այլ եւ իբր կարեւորագոյն սոնունդ :

Վկայ Հնդկաստանի հարաւակողման եւ Սէյլան կղզւոյն բնակչաց բազումք որք մեղուն ամենայն ախորժանօք կը ճաշակեն :

Մ . Գ . Մ 0 2 Ե Ա Ն

ՏՆԱԿԱՆ

ՔԱՐԻՒՂԻՆ ՎՏԱՆԳԱՅ ԴԷՄ

Քարիւղին գործածութիւնը եւս քան վեւս տարածելով՝ վտանգներն ալ գըժ-բաղդաբար օր ըստ օրէ կաւելնան . Գիւրին միջոց մը կայ սակայն հրդեհին առաջքն առնելու համար՝ եթէ քարիւղը բռնկի . պէտք է միշտ տան մէջ պատրաստ ունենալ շիշ մը լեցուն ամօնիաֆ (նշատր) . շիշին պարունակութիւնը թափելու է սենեկին մէջ երբ հրդեհի սկզբունք տեղի ունենայ . ամօնիաֆին շոգիները անմիջապէս բոցերը կը մարեն . ամօնիաֆին սոյն յատկութիւնը կրնայ ի գործ գրուիլ ոչ միայն քարիւղին այլ նաեւ ամեն գիւրավառ նիւթերու համար :

ԶՐՈԾ ԲԱԹԱԹԻՍԼ Լ. Ա. Ի Ց Բ Ա Ն Ե Լ

Երբ բաթաթէսները ժամանակէն առաջ փրցուին՝ կը պատահի յաճախ որ հակառակ ամեն ճգանց լաւ չեն եփիր եւ ջրոտ ու անհամ կը լլան : Այս տեսակները պէտք է փուռի կամ օճախի մօտը գնել ութ օրի չափ , որով իրենց պարունակած ջրոյն մէկ մասը կը կորոնցնեն եւ աւելի ալիւրոտ գառնալով ախորժելի համ մը կը սաստան :

Կ Օ Շ Ի Կ Ն Ե Ր Ո Ւ Պ Ա Հ Պ Ա Ն Ո Ւ Մ Ն

Եթէ ուզուի կօշիկները երկար ատեն պահպանել լաւ վիճակի մէջ, նոր առնուած ժամանակ կօշիկն տակը ճարպով կամ ճթով ծեփելու եւ թողլու է որ լաւ մը չորնայ. յետոյ կօշիկն երեսը օծելու է հինձ եադիրով՝ ամեն մէկ կօշիկի մէկ գգալ իւղ գործածելով։ Այնուհետեւ շաբաթը միայն մէկ կամ երկու անգամ իւղոտելու է կօշիկները։ Եթէ անձրեւի ատեն ցեխի եւ ջրոյ մէջ երթեւեկելով կօշիկները թրջին, պէտք է երեկոյին մաքրել եւ չորցընելով կրակն դիմացը իւղոտել զանոնք՝ մինչդեռ ատք եւ խոնաւ են, որպէս զի չկարծրանան եւ չքաշուին։ Եթէ կաշին կարմրակերպ գոյն մը ստանայ, պէտք է նախ սովորական ներկով ներկել եւ ապա իւղոտել։ Հինձ եադին կաշին կակուղ պահելու եւ նորա ծակտիկները գոցելու յատկութիւն ունի որով կօշիկները չեն ճաժուաիր եւ ջուր չեն առնուր։

Լ Ա Մ Բ Ա Ն Ե Ր Ո Ւ Պ Ա Տ Ր Ո Յ Կ Ը

Երբեմն լամբաներու պատրոյկը կը սեւնայ եւ ածուխ կը դառնայ առանց պատճառը գիտցուելու։ Այս բանին առաջքն առնելու համար բաւական է պատրոյկը գործածութենէ առաջ քացախի մէջ թաթիւել եւ թողուլ որ չորնայ։

Տ Ա Խ Ծ Ա Կ Ա Մ Ա Մ Ա Ծ Ն Ե Ր Ո Ւ Ճ Ե Ր

Սենեկի տախտակամածներու ճեղքերը գոցելու համար կրնայ գործածուիլ հետեւեալ կերպով պատրաստուած խմորը։ Մէկ մաս ալիւր եւ երեք մաս ջրոյ մէջ հին լրագիրներ թրջելով շալուելու եւ յետոյ իւրաքանչիւր քիլոյին 10ը կրամ պաղեղ (շապ) աւելցընելով պէտք է եփել մինչեւ որ աթերայի (լափա) նման զանգուած մ'ըլլայ զոր ճեղքերուն մէջ լեցնելու է։ Այս զանգ-

ուածը պաղելով կը կարծրանայ եւ այս յատկութեամբը կրնայ ուրիշ նմանօրինակ պէտքերու եւս գործածուիլ։

Ք Ա Ր Ի Կ Ը, Լ Ո Ւ Ս Ա Խ Ո Ր Վ Ա Ռ Ե Լ Ո Ւ Հ Ա Մ Ա Ր

Կտոր մը քափուր (քեաֆիրի) փշրելով քարիւղը (կազ) պահելիք ամանիդ մէջ լեցուր. կաղինի չափ կտոր մը կը բաւէ մէկ քանի շարթուան քարիւղի համար։

Կ Ո Տ Ր Ա Ռ Յ Ա Խ Ն Ճ Ա Կ Ի Ե Կ Ա Մ Ա Ն Ն Ե Ր Ը Փ Ա Կ Ց Ն Ե Լ

Սրաբական խէժը ջրոյ մէջ հալեցուր շատ թանձր չընելով, եւ այն ջուրին մէջ խառնէ այնչափ գաճ (ալչը) որ զանգուածը թեթեւ մածունի թանձրութիւն մը ստանայ, յետոյ ամանները տաքցուր կոտրտած կողմերէն եւ պզսի վրձինով մը քսէ պատրաստուած թանձր հեղուկն ուղղակի կոտրտած տեղերուն վրայ եւ կտորները՝ իրար սեղմուած բռնէ մինչեւ որ կպցուած տեղը չորնայ։

Շ Ի Շ Ե Ր Ը Մ Ա Բ Բ Ե Լ Ո Ւ Մ Ի Զ Ո Յ

Խիստ մանր ջարդուած գետնախնձոր (բաթաթէս) չիշին մէջ լեցուր ջրով մէկտեղ եւ լաւ մը ցնցէ. պարսելէ յետոյ անգամ մ'ալ միշը լուամ մաքուր ջրով։

Այս միջոցս շատ լաւ կը մաքրէ ճեղքը։

Կ. Պոլիս 1888, Մայիս 19/31

• • • Տիար Տնօրին, Տնտես օգտաշատ Հանդիսի
Ի Պալարիայ,

Որովհետեւ ճեր թեթին նպատակն է անտեսագիտութիւն ուսուցանել աղգին, եւ որովհետեւ անտեսագիտութիւնն ալ թէ ճեղ եւ թէ բազմաց սի-

րելի է, ուրեմն ահա մի նոր տնտեսական նիւթ, այն է « Տնտեսական հրալցը, allumé-feux », որուն՝ մօտ աւորց մէջ ծանօթացած եմ եւ անձամբ փորձելով, նորա խսկական արդէքն գնահատած եմ, ու փափագելով թէ ձեզ եւ թէ Տնտեսի բոլոր բաժանորդաց մի ամենաչնչին ծառայութիւն մատուցանել, ահա ներկայիւս նորա գործածման միջոցներն ու նորա օգտակարութիւնը ըստ կարելոյն բացատրելով ի ներքոյ՝ ձեր դատողութեանը կը յանձնեմ. ուստի եթէ արժան համարիք անշուշտ ձեր թերթին մի անկիւնը կը չնորհէք ներկայիս յօդուա եւ ի գիտութիւն Տնտեսի ընթերցողաց :

Մեծապատիւ տէր, հաճեցէք ընթունել այս առթիւ իմ խոնարհ յարգանացս հաւաստիքն, որով մնամ

ՄԻՀՐԱՆ Գ. Ա.Խ.Գ.Ե.Ա.Ն

ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱԼՈՅՑՔ

Առաւաները կամ ո եւ է ատեն կրակ պատրաստելու համար պէտք չի կայ կանխաւ ածուխ թաղել եւ կամ կտաւի կտորուանք կազի մէջ թաթախել եւ վառել, յորոց առաջնոյն վնասը թէ եւ այնչափ մեծ բան մը չէ, այլ վերջնոյնը բաւական մեծ է նիւթականէն աւելի կենսական վնասներն ի նկատի առնլով, զի լաթ եւ կազ սպառելն ի մի կողմ դնելով (սա եւս պէտք է գիտնալ որ քրջեղէններն եթէ շատնալու լինին քաշով կրնայ վաճառուիլ գնողներու), նորա գարշելի հստէն յառաջ եկած վնասներն մի առ մի թուելը բժշկաց կը թողում. ուստի տնտեսական հրալցը սոցա բոլորին ալ առաջըք կրնայ առնուլ եւ հետեւեալ կերպով պէտք է գործածել զայն :

Միայն կրակ չինելու համար, կրակարանին մէջ ածուխը լցնելէ յետոյ նոյն հրալցյան փոքր ընկուզի մը չափ

կոտրտելով, պէտք է լուցկիով մը վառել եւ ածուխներու մէջ զետեղելով վրան ալ ածուխներ շարել այնպիսի դիրքով մը, որ թէ բոցին արգելք չըլւայ եւ թէ բոցը ունայն չ'ելլայ, որ ըսել է թէ բոցը պէտք է ածուխներուն դպչի որ վառէ զանոնք, այսպէտով գոյացած քիչ մը կրակը հովահարով մը պէտք է հովահարել եւ կամ կրակին վրայ լայն խողովակի մը կտոր դնել, որ ինքնին հուրը կարծարձէ եւ կը պատրաստէ. աւելի խոչոր կտորներ, զոր օրինակ մեծ ընկուզի մը չափ մէկ կտորը կրնայ լուացքի եւ սենեկի վառարաններ ու հացի փուռեր վառել, բնականաբար քիչ մը փայտի փոքր կտորներ դնելով, զի փայտը ածուխի պէս դիւրավառ չէ :

Կրակարան մը 2 փարայ եւ վառարան մը կամ փուռ մը 4 փարայ ծախքով կրնայ վառուիլ տնտեսական հրալցյով, զոր ի թուրքիա ներմուծողն է Մեծապատիւ Մինաս էֆ. Պալեան մեծաքանակ վաճառող հրալցյան, որուն գրասենեակը կը գտնուի ի Ղալաթիա, մաքսատան դիմաց Քէօչէեան խանին մէջ թիւ 1:

Մանրավաճառաց ոմանց քով ալ կը գտնուի :

ՄԻՀՐԱՆ Գ. Ա.Խ.Գ.Ե.Ա.Ն

ԱՅԼԵՒԱՅԼ ՔԱՂՈՒԱԾՔ

— Բնակութեան համար 60,0000 ի մօտ տուն կայ եղեր Լօնարայի մէջ :

— Առէիշի ջրանցքին երկայնութիւնը 100 մլրն է, իսկ խորութիւնը 26 ոտք կամ իբրեւ 8 մէթր :

— Քրիստոնէից թիւը՝ ամբողջ Հընդկաստանի մէջ, հազիւ 2,000,000 ի կը հասնի :

— Ամենէն աւելի ծանրաբեռնեալ ժողովուրդը եւրոպից մէջ՝ Գաղղիս ժողովուրդն է, որ իրարու վրայ մարդ

գլուխ 142 ½ ֆրանք տուրք կը վճարէ :
— Սրագ խօսող մարդիկ՝ կըսէ Անդ-
վական լրագիր մը, մէկ ժամու մէջ
եօթէն մինչեւ ութ հազար բառ կար-
տասանեն :

— Միայն Լօնտրայի մէջ հրատարակ-
եալ լրագրաց թիւն 400 է աւելի է :

— Անդղիոյ մէջ 50,000 ի մօտ անձինք
կան որ բնակելու որ եւ է տեղ մը չու-
նին :

— Ալմէրի եւ Բլաթո գետի կողմերը
գտնուած երկրներու մէջ ձիերու թիւը
մարդոց թիւէն աւելի է :

— Նիակարայի ջրվիժը, 154 ոսք
բարձրութիւն ունի :

— Կոյրերը՝ Եւրոպիոյ ուրիշ երկր-
ներէ աւելի շատ են Սալանիոյ մէջ :

— Թէյլ՝ Զինացի հեղինակաց գըր-
ուածոց նայելով, ութերորդ դարու
մէջ գտնուած է, իսկ Եւրոպա մուտ
գտած է 1591 ին Տանիմաքացւոց ձե-
ռօք :

— Սեւ ծովի՝ իր անունը կառնէ իր
շրջակայ եզերաց տիսրալի երեւյթքէն :

— Զին՝ ուղիղ ճամբու վրայ բեռ
տանելու համար ութ մարդոց զօրու-
թիւն ունի . (Անդղիական հուժկու
ձիերը) :

— Ճանչցուած ալքամանդներու մէջ
ամենէն մեծն է Պրականցա կոչուածն,
որ Փորթուկալի արքայական թագին
վրայ կը գտնուի եւ չի յդկուած ըլլա-
լով 1680 քարաթ կը կըսէ :

Ճթէնց թիւի երուսաղիմայ մէջ ա-
րագ աճելու վրայ է, մինչդեռ 1880 ին
5000 ի չափէին, այժմ 50,000 է աւելի
կը հաշուին, կըսէ Անդղ. թերթ մը,
սորա պատճառ ցոյց տալով Հրէից վեր-
ջին հալածանքներն ի Ռուսիա :

ՃԱՐՄՈՒԱԼԻ ԶՈՒԴԱԴԱՊՈՒԹԻՒՆ ՄԸ :
Հէտրում գիւղի մէջ Բասմուս թհօրսէն
Մալէօ անուն կալուածատէրն՝ ծնած

մեռած եւ թաղսւած է Գերմանիոյ
Վիլհէլմ կայսեր հետ միեւնոյն օրերու
մէջ : Գիւղին եկեղեցականը յիշեր է
այս զարմանալի պարագան ննջեցելոյն
դամբանականը խօսած միջոցին :

ԿԱՆՈ.3Ի ՀԱԳՈՒՍՏԵՅ ՎԵՍ.ՍՆԵՐՆ : Անդ-
ղիոյ ընդհանուր արձանագրութեանց
տետրակին սառուգուած է թէ կրակէ
կամ այրուածքէ մեռնողներու թիւը՝
մինչեւ Յտարեկան հասակի համար մանչ
եւ աղջիկ հաւասար են, Յէն մինչեւ 10
տարիքը՝ աղջկանց թիւը մանչերու
կրկնապատիկն է, 10 արդիքէն մինչեւ
20' աղջկանց թիւը կը բարձրանայ 102ի
27 մանչերու դէմ եւ քսան տարիքէն
վեր՝ համեմատութիւնը կըլլայ 71 կա-
նայք 22 արանց դէմ:

ՕԴՈՉԱՓ ՏՈՒՆԻ ՄԸ : Վիէննայի ծաղ-
կանց վերջին ցուցահանդէսի մէջ ի տես
դրուած էր առևնկ մը որ մօտալուտ
փոթորիկը եւ երկրաշարժը խմացնելու
յատկութիւնն ունի : Օդային կամ սոս-
րերկեայ պատահարաց տեղի ունենա-
լին 48 ժամ առաջ յիշեալ առւնկի տե-
րեւներն շարժուն երեւոյթ մը կսաւ-
նան այնպէս որ վարժուող մէկը կրնայ
խսկոյն գալիքն դուշակել :

ՆՈՐ ԳԻՒՑԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԱՆԱՆՅ :
Յայտնի է թէ քաղաքակրթեալ ազգաց
կառավարութիւններն բարենքի գրա-
սենեակներ ունին՝ ուր կը գիմէ նոր
գիւտ մը գտնողը եւ պղտի առւրք մը
վճարելով արձանագրել կուտաց իր գիւ-
տը, հետեւաբար ուրիշ մը չի կրնար
շինել նպնը եւ այսպէս ինք կօգտի ան-
կից իր կարողութեան եւ գիւտին կա-
րեւորութեան համեմատ : Գերմանական
տիկնանց լրագիրը՝ Ամերիկացի կին ար-
հեստագիտաց վրայ հետեւեալ տեղե-
կութիւններն կուտայ՝ հիւսիսային Ա-

մերիկայի բաթէնթի գրասենեկին տեղեկագրէն քաղելով։

Ոչ նուազ քան 1900 բաթէնթ արձանագրուած կան տիկնանց անուամբ, ասկից զատ շատ մ'ալ կանացի գիւտեր կան արանց անուամբ արձանագրուած։ Աչքի զարնելիք բան մ'է թէ կանանց հնարագիտական ոգին՝ շատ անգամ իրենց սեռին բնաւ վերաբերութիւն չունեցող բաներու վրայ ալ կը տարածի։ Մարդերկրեայ գիտակն՝ տիկին Մաթհըր գտած է նիւ-Եօրքի մէջ։ տիկին Մօնթկըրի՝ տեսակ մը զրահաւոր պատերազմական նաւերու համար գիւտ մը, եւ օրիորդ Կօշըմ՝ նոր տեսակ թնթանօթ մը հնարած է։ Պաթիմըրցի տիկին մը՝ երկաթուղեաց ճամբաները եւ ուրիշ մ'ալ թրամվէյի ճամբաները շրտկելու ձեռնարկած է նոր դրութեամբ մը։ տիկին Պիչլի գաղափարած է նաւերեկեալները ազատելու նաւ մը։ Բէնսիլվանիոյ մէջ տիկին Թանի՛ ընկըզմեալ նաւերն վեր հանելու միջոց մը գտած է; օրիորդ Պըրտ՝ նոր շոգեսուլիչ մը, Օհիօհի մէջ տիկին Պօմօն նոյնպէս գտած է տեսակ մը ազատիչ նաւ։ Բայց կանանց տրուած բաթէնթներուն մէջ շատ ալ կայ, որ նոյն խակ իրենց ճիւղին կը վերաբերի, զորօրինակ։ օրիորդ Ռօզընթալ հնարած է բարեփոխեալ կարի մեքենայ մը, զոր տիկին մը կարող է ձեռքի գրապանակին մէջ պահելով իր գացած տեղը գտնուած սեղանին վրայ հաստատել եւ գործածել։

—

ԿԱՆԱՆՑ ՇԱՐԺՈՒՄԸ։ Յայտնի է՝ թէ քաղաքակրթեալ կոչուած աշխարհի ամենամեծ մասին մէջ տակաւին չէ ճանչցուած կանանց իրաւունքը ի մասին արանց հաւասար ուսանելու եւ գործադրելու՝ բժշկութեան, իրաւագիտութեան եւ այլ բարձրագոյն արհեստից ուսումը եւ կիուարութիւնը։ Այս նախապաշարման կամ լաւ եւս անիրաւու-

թեան դէմ շատոնց ի վեր կը մաքառի՝ եւրոպիոյ եւ Ամերիկայի տիկնանց գիտական մասը, եւ այս շարժումը օր օրի ծաւալելու վրայ է մեծ եռանդով։ Այս օրերս 125,000 ֆրանք նուէր ըրաւ գերմանացի տիկին մը Լիբրիսկայի տիկնանց ընկերութեան՝ կանացի բժշկներու ուսանողութեանց օգնելու նպատակաւ, նոյնակէս գործարանատէր տիկին մը վեց հարիւր հազար ֆրանք խոստացեր է միեւնոյն ընկերութեան՝ կանացի ուսանողաց մասնաւոր դպրոց մը հաստատուելու համար։ « Ինչպէս կերեւայ, կանանց իրաւանց պաշտպանութեանն համար՝ թիւպինկէնի տիկին բրոֆէսօր Մաթիլտ Վէպէրի շարժումը՝ իրական արդիւնք կարագրէ» կըսէ Գերմանացի թերթ մը։

Տիկին Վէպէր՝ կանանց իրաւանց պաշտպանութեանն համար՝ հաստատեալ ընկերութեան մը գլխաւոր գործիչներէն մէկն է։

ԶԱՏԿԱԿԱՆ ՀԱԻԿԻԹՆԵՐ

Հաւկիթը հին ատեն տիեզերքի խորհրդանշանը կը նկատուէր։ Յամաբը՝ կըսէին Պարսիկներ, հաւկիթի կեղևն է, ջուրը՝ սպիտկուցն, կրակը՝ վեղնուցն, և օդը կը գտնուի կեղևի և մորթի մէջ տեղ։ Էսոդներ կային, որ ախեզերքը հաւկիթի մը թուխսէն ելած է և փիլիսոփաներ կային, որք հաւկիթ չէին ուտեր, որովհետու արարածի մը կեանքը կը տեսնէին անոր մէջ։

Հաւկիթներու զատկական գործածութիւնը աչքի զարնուող բան մըն է, հպէտք է ըսել, որ Քրիստոնէութենէն ալ հին է այս բանը։ Նէվրուզի, այսինքն Պարսից ամանորի շնորհաւորական ընծայներու առաջին բանը ներկուած, ուկիզօծուն հաւկիթներ էին։ Յաջորդաբար մողական, հեթանոսական

և մահմետական կրօններ ընդունեցին Պարսիկներ, և ձեռքէ չթողուցին նէվրուզի հաւակիթներն:

Պրէնտո կըսէ. Պարսիկներու մէջ ձուական այս ծէսը՝ երկրի գարնանային արթութեան նշանն էր, և բնութեան Արեգակի յաղթութիւնը կը նշանակէր: Քրիստոնեայք Արդարութեան արեգակի յաղթութիւնը կ'ըմբռնեն զան, այն յաղթութիւն այ՞ո՞ զոր մահուան վրայ տարաւ Քրիստո իր յարութիւնով:»

Հրեայներ պինտ խաշուած հաւակիթներ կը զործածեն Զատիկին, և բարբունիներուն նայելով Զիզ Թոչունի խորհրդանշանն է, որով արդարները պիտի կերակրուին հանդերձեալ կե, նայ մէջ:

Անկիերենէ

Յ. Մ. ՏՈՒՏՈՒԽԵԱՆ

ԿՆՈՉ ՄԸ ՄԱՐՄՆՈՅՆ ՃՇԳՐԻՑ

ՀԱՄԵՄԱՏԱՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Եթէ կին մը կուզէ գիտնալ թէ արդեօք իր սեսին կատարեալ մէկ տիպարն է թէ ոչ, իրնայ վերահասու ըլլալ հետեւեալ կանոնաց դիմելով եւ ցուցուած թուանշաններն ճշգրտելով:

Նախ հասակին գալով՝ ճաշակք կը տարբերին, բայց Մետիսեան աստղիկ 65 մատ (160 սանթիմ) բարձրութիւն ունի եւ շատ արձանագործ եւ պատկերհաններ այս չափն ընդունած են իբրեւ սքանչելի հասակ կենոջ մը համար: Նոյն հասակաւ կին մը պէտք է ունենայ 158 լիպրա (46 հոխայ) ծանրութիւն եւ եթէ լաւ ձեւաւորեալ է իրնայ 10 լիպրա մ'ալ աւելի կշռել աւանց ցուցնելու:

Եթէ թեւերը տարածելու ըլլայ՝ մէկ միջամատի ծայրէն մինչեւ միւս միջամատի ծայրը, պէտք է 65 մատ չափէ, այսինքն ձիչտ իր հասակին չափը: Ձե-

ռաց մեծութիւնը պէտք է ըլլայ հասակին մէկ տասներրորդը, ոտքերը մէկ եօթներրորդը եւ կուրծքին տարածութիւնը նոյնապէս հասակի մէկ հինգերորդը:

Ոտից բարձունքէն (քալչա) մինչեւ ոտից տակը (տապան) պէտք է ըլլայ ամբողջ հասակին կէսը եւ ծունկերն ալ կիսոյն կէսը:

Արմուկէն (տիրսէկ) մինչեւ միջին մասին ծայրը եւ նոյնապէս արմուկէն մինչեւ կռնակին մէջտեղը պէտք է հաւասար ըլլան

Այս հասակով կենոջ մը մէջքի շրջանակը պէտք ըլլայ 24 մատ (61 սանթիմ) եւ կուրծքին շրջանակը՝ 54 մատ (86^{1/2} սանթիմ) եթէ թեւերուն տակէն չափուի, եւ 43 մատ (109 սանթիմ) եթէ թեւերուն վրայէն չափուի:

Յանդղիականէ

ՊԱՐԱՊՈՅ ԺԱՄԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տղու նման պարզութեան եւ անմեղութեան նկարագիրն ունեցող գէմք մը կուզեն անունել. գիտէ ան մարդը որ նաբօլէօն մ'աւերել տալով փոխարէն 5 մէծիս եւ 7^{1/2} զուրուշ կստանայ:

Ես շուն մ'ունէի անանկ ուշիմ որուն նմանը չի գանուիր, մարդը հեռուէն կը ճանչնար. չնորհքով մարդոց բնաւ բան մը չէր ըներ, բայց սրիկա մը տեսնելուն պէս վրան կը վազէր ու խերը կանիծէր:

Էյ ո՞ւր է հիմա:

Քովս չէ, օր մը կատղեր էր՝ ոտքս խածաւ ես ալ բարկացայ ուրիշի մը ծախսեցի:

Մարդակեր տիկինը ծառային՝ որ իերակուրը կը բերի: Ծո ձեռքդ կերակրին մէջ է մտեր:

Ծառան. Բան մը չէ հանըմ, իմ
ձեռքս չերիր:

Պարոն Անտեսեան: Ի՞նչ գեղեցիկ ակ-
ուաներ ունի սա տիկինը:

Օրիորդ Սուրբեզուեան: Այո՛, բայց
առկից առաջ ունեցածները աւելի գե-
ղեցիկ էին:

Մարդուն մէկը փողոցէն քսակ մը կը
գտնէ, եւ կ'ազդարարէ լրագրաց մի-
ջոցաւ թէ կորսնցունողը կրնայ իրմէն
ստանալ զայն: Ութ օրուան մէջ 44
հոգի կը ներկայանան, ամենքն ալքսակ-
նին կորուսած ըլլալին յայտնելով:

Մարդուն գտածը 430 դահեկան էր.
բայց եկողներուն կը հարցնէր, «միթէ՞
կորսնցուցած քսակդ ճիշդ 670 զրուշ
կը պարունակէր»:

Երեսունեւվեց հոգի պատասխանեցին
թէ «այո, այնպէս է»:

«Ուրեմն իմ գտած քսակս ձերը չէ»
ըսելով կը ձամբէ զամենքն ալ:

Հօրաս Վէրնէ՝ երեւելի Գաղփացի
պատկերհանը, ի սկզբան մինչդեռ համ-
բաւ չէր ստացած իւր արհեստին մէջ,
հրաման ստացաւ նկարել լ. . . դքսու-
հւոյն պատկերը, յորմէ սակայն գոհ
չեղան ազնուական տիկնող բարեկամնե-
րը, որք յայտարարեցին թէ բնաւ չի
նմանիր իրեն:

Պատկերհանը բնականաբար հակա-
ռակ կարծիք ունէր եւ շատ տրտմե-
ցաւ, քանզի այլ եւս չպիտի կրնար
յուսաւ բարձր դասու պաշտամու-
թեան՝ որուն կակնկալէր այս գործոյն
պատճառաւ:

«Մի վշտանար, ըսաւ իրեն բա-
րեկամներին մէկը, ես բաւական փոր-
ձառութիւն ունիմ պակասութիւն
գտնել ուզող այդ անգէտներու մասին
որք մէկը վար կը զարնեն միմիայն համ-
բաւ մը հանած չըլլալնուն համար:

Գործը ինձ յանձնէ, ես վաղը իրենց
կը ներկայանամ իբր մասնագէտ եւ
խնդիրը կը կարգադրեմ:»

Պատկերհանը իսկոյն գործը յանձեց
իր բարեկամին. սա հոգ տարած էր
նախապէս իմանալու թէ դքսուհին չնիկ
մ'ունի զոր շատ կը սիրէ եւ մինչեւ ան-
գամ կը պազնէ, ուստի անոր համեմատ
իր յատակադիծն պատասխելով ներ-
կայացաւ դքսուհոյն եւ խնդրեց պատ-
կերն տեսնել: Պատկերը՝ որ պէտք է
խոստովանիլ թէ բնաւ պակաս մը չու-
նէր, բերուելով ցոյց տրուեցաւ, որոյ
վերայ այնչափ գովեստիւք խոսեցաւ
մասնագէտը, որ ստիպուեցաւ տաք
վէճի մը բռնուիլ դքսուհոյն բարեկա-
մացն հետ, որք ներկայ էին նաեւ նոյն
պահուն:

Վէճը վերջացնելու համար առաջար-
կուեցաւ անկողմնակալ մէկու մը դի-
մել, ուստի մեր բարեկամին կողմանէ
իրուեւ որշող մէկն առաջարկուեցաւ
դքսուհոյն չնիկը, որոյ վերայ ամեն
ոք համաձայնելով Ամասիս՝ որ չնիկին
անունն էր, սենեակը բերուեցաւ: Մինչ
պատկերը շանը առաջ դրուեցաւ՝ նա
սկսաւ անմիջապէս իր պոչը շարժել եւ
մեծ հաճոյք ցոյց տալով ցատկուել
պատկերին վրայ եւ լզել զանի: Աւելի
ինչ փաստ կը պակսէր պատկերին կա-
տարեալ նմանութեանը վրայ. բոլոր
հակառակութիւնք դադրեցան եւ անտի
քիչ միջոցի մը մէջ վէճնէ մեծ համբաւ
վաստիեցաւ:

Գալով մեր մասնագէտին՝ նա խնդաց
իր քթին տակէն եւ իրաւունք ալ ու-
նէր խնդալու, քանզի նա՝ եթէ բոլոր
այն ինքնահաւան մեծ անձնաւորու-
թիւնները խենդի տեղ դնելով, գործը
կարգին դրած չըլլար՝ այսինքն դքսու-
հւոյն սպասաւորին ապսպրած չըլլար
(հարկաւ մտածողութեամբ մը) պատ-
կերն նախապէս խոզի իւղով օծելու,
իրաւունք մը ուսնակոիս պիտի ըլլար:

Քրօնիի ժկր ցայր

Բարիկ 27 Մարտ 1888

Սիրելի հայր իմ

Մտածէ՛ անգամ մը թէ՛ ինչ դժբաղդութեան հանդիպեցայ, երէկ գիշեր տուն դարձած պահուս քսակս կորսընցուցի, որ 20 նաբօլէօն կը պարունակը, ուստի կը խնդրեմ որ այս գումարս ալ բացէն զրկես ապրիլ ամսականիս հետ մէկաել:

Քոյդ հարազատ
ԱՆԹՈՒՍՆ

Սիրելիդ իմ Անառն

Ուրախութեամբ տեսայ որ սորվեր ես խնայողութիւն ընել եւ ստակ աւելցնել, բայց դժբաղդաբար չես կրցեր ապահով տեղ մը պահել, վասնորոյ այլ եւս ամսական՝ միայն 10 ոսկի կը զըրկեմ զոր կստանաս ներփակեալ փոխանակագրով, իսկ մնացած մասը ես կը պահեմ հոս ապահովապէս քեզի համար:

Խնամատար հայրդ
Կ. Պոլիս 1 Ապրիլ 1888 * * *

Գերմանացի զինուորական մը՝ որ ժամանակին իբրեւ զօրաւոր մարդ մեծ համբաւ ունէր, խոր ծերութեանը ժամանակ տկարանալով կը պարտաւորի բժիշկ կանչել: Երբ բժիշկը անկողնին քով նստաւ աթոռի մը վրայ հիւանդութիւնը հասկնալու համար, ծերուկը սկսաւ գանգատիլ իր տկարութենէն, «ո՞հ տօքթօր, չէք գիտեր թէ որչափ տկարացեր եմ. բոլոր զօրութիւնս դացած է, հիմա սա վեր վերցուցած տտենս» այս ըսելով տօքրօրին նստած արոռը կը բռնէ աջ ձեռովով և պարունակութեամբ հանդերձ վեր կը վերցնէ. «ահա խերիկս կ'անիծուի»:

Անցեալները նոր թատրոնի մէջ դադիրէն կատակերգութիւն մը ներկայացուած տտեն, գետնի թուաւոր նստա-

րաններուն վրայ գտնուող մէկը բարկութեամբ կ'ըսէր քովինին «պարոն, ինչ է աս, միշտ ինձ կը նայիս ու կը խնդաս, միթէ արտառոց բան մը կը տեսնաս վրաս:» «Ներեցէք պարոն» պատասխանեց միւսը «ես գաղիերէն չգիտեմ, եւ չեմ հասկնար ինչ որ կ'ըսէն տեսարանին վրայ, ուստի ձեզի կը նայիմ եւ ձեր խնդացած տտեն ես ալ կը խնդամ»: Յետոյ երկուքը բարեկամ եղան:

ԹԱՐՄ ԿԱՐԱԴ

Տուփը Յ դրւրոււ

Եւրոպացիք ընդհանրապէս կարագ կը գործածեն նախաճաշի, կարագն՝ իր սննդաբար եւ առողջաբար յատկութիւններովն, յարմարագոյն առաւտեայ ուտեսատն է ընտանեաց եւ մանակագրով, իսկ մնացած մասը ես կը պահեմ հոս ապահովապէս քեզի համար:

Ագարակի մը անօրինութեան հետ մասնաւոր կարգագրութիւն եղած է որ ամեն շաբթու թարմ կարագ պիտի զրկէ աստ ծախուելու համար, ուստի կը ծանուցուի արգոյ հասարակութեան որ ուզողը կրնայ անարատ, ընափր եւ թարմ կարագ ստանալ ի Դալաթիա, Քիւրէքնիւր, Զիվէր-Պէյ-Խան թիւ 14 «Տնտես»ի գրասենեակէն եւ կամ Արեւելեան Տնտեսական Միութեան հաւաքիչներուն ձեռքէն, ի գին Յ զրուցի հարիւր տրամատոց մէկ տուփը:

ՀԱՒԱՔԱԾՈՅ ԳԵՂԵՑԻԿ ԽՕՍՔԵՐՈՒ

— Երջանկութիւնը՝ սա ունի անբարյական որ սոսկալի կերպով եսասէր կընէ զմարդ:

— Մարդ մ'որքան ալ վեհանձն ըլլայ՝ երբ կը սիրէ և կը սիրուի ալ մարդ-

կութիւնը գոյութիւն չունի իրեն համար, ամէն բան կը կեդրոնանայ զինքը հմայող կնոջ վրայ :

— Մարդս բնութեամբ այնչափ սահմանաւոր էակ մ'է, որ իր էութեան ոչ սկիզբը եւ ոչ վախճանը կարող է հասկնալ:

կհօրի

— Մարդեկ կան որք՝ սիրոյ մէջ կը ջանան կարելի եղածին չափ յառաջանալ, որոց համար ամեն միջոցներն ալ լւաւ են, բաւ է որ շուտափոյթ նպատակին հասցնեն :

— Ազնութիւնն յառաջ կուգայ ոչ այնքան տոհմէ որքան հոգւոյ որբութենէ :

— Աշխարհի մէջ մարդ իւր պատշաճ եւ վայելու դատաձը չընէր. ուրիշներուն ըրածը կընէ: Զ'եմ գիտեր ո՞վ կուտայ մղումը կամ յուսու կուգայ օրինակը :

— Բարքերը նորաձեւութեանց կը նմանին, անծանօթ մը կը կերպարանափոխէ զայն, ամեն մարդ կը հետեւի անոնց :

— Ապականեալ աղքիւրէ մը երբէք վճիտ բան մը դուրս չ'եներ :

— Հայրենասիրութիւնը պատւոյ նը- ման ամեն երկրի մէջ կայ :

— Պատմութիւնը փորձառութեան շարունակութիւնն է, մէկը լմոցածին պէս միւսը կըսկսի առաջինին բոլորովին հակառակ :

— Երկու տեսակ անձնաւորութիւնք կան որոնց յաղթել կարելի չ' երբ իրենց կարծիքէն չ'ըլլաս « Արք . . . եւ կանայք » :

— Երանելի եւ յաջողակ մարդեկ են անոնք որք գիտեն ինքզինքնին փափաքելի ընել:

— Իտալական յոյժ գեղեցիկ աղօթք մը կայ որ կըսէ.

« Աստուած, մի թողուր ինձ որ կարգուիմ,

« Եթէ կարգուիմ, մի թողուր որ կնոջմէս խաբուիմ.

« Եթէ կնոջմէս խաբուիմ, մի թողուր որ զայն նշմարեմ.

« Եթէ զայն նշմարեմ այնպէս ըրէ որ հոգս չ'ըլլայ » :

— Սպասել գիտցողին ամեն բան ժամանակին կուգայ :

— Կենաց մէջ տիսմար բաներն են որք կը հասկցուին :

— Մարդ հպարտանալու իրաւունք կունենայ երբ ուրիշներէն առաջ նըշմարէ թէ տալզանդի տէր է :

— Մեր սրտին համար ի՞նչ է աշխարհս առանց սիրոյ : — Առանց լուսոյ մոգական լապտեր մը :

— Զուարթութիւնը կենաց նպատակը չ'է :

— Դիւանագիտաց զէնքը գրիչն է եւ ոչ թէ սուրը :

— Ունայնամութեան գինովութիւնըն ալ՝ ոգելից ըմպելեաց գինովութեան նման մահաբեր է :

— Ապացոյներու ճշմարտութիւնը չէ կարող կասկածանաց տեղի տալ :

— Անկեղծութիւնը ճարտարութեանց ամենէն յաջողակն է :

— Մրցումն արգելք չի ճանչնար :

— Անկումներ կան որ կը բարձրացունեն զմարդ, ինչպէս յաջողութիւններ կան որ կը տապալին :

— Բնութեան մէջ մէկ ուղիղ գիծ կայ եւ հազարաւոր խոտորնակ գիծեր. մէկ միջոց կայ մաքուր ըլլալու եւ հազարաւոր՝ պիղծ ըլլալու :

— Թերեւս ճիշա ըլլայ այն խօսքը թէ՝ պէտք չէ պետական մարդիկը դատել իրենց պաշտօնական յարաբերութիւններէն այլ իրենց անձնական վարքին բարոյականէն :

— Լաւագոյն կազմուածքը մարդուս իւր ունեցածն է, միայն թէ գիտնայ զայն գործածել :

— Տարիքոտ մարդեկ շտա անգամ խարուած ըլլալնուն իրենց ըսածները ապացուցանելու համար չեն կարող յե-

Նուլ իրենց ըրածներուն :

— Իրեն անձին համար ազատութիւն խնդրել եւ ուրիշներուն զայն զլանալը բռնակալութեան յատկանիցն է :

— Պատմութիւնը պէտք չ' չինուած ըլլայ հայրենասիրութեամբ այլ ճըշմարտութեամբ :

— Առաքինութեան ազատիկ գործերն աւելի գժուար է կատարել քան թէ մեծերը, որովհետեւ զուրկ են փառքէ :

— Մեր յիմորութիւնները եւ մեր յանցանքները կրնանք չափել՝ անոնց մեր թշնամիններուն ազգած ուրախութենէն :

— Մարդ որչափ ծառայութիւն մտուցանելու մօտ ըլլայ՝ այնքան աւելի սպասելու է նախատուելու :

— Ստակին տուած վէրքը մահացու չ' :

— Միջին կարգի մարդոց մեծագոյն մասը արկածներու խաղալիք են, եւ եղելութենէ մ'աւելի բարձր մտածելու կարողութիւն չունին :

Տ. 20ՊԱՆԵՍՆ

Ա Զ Դ

ՏՕՐԹՈՐ Տ. ԷՆՖԻԷՃԵԱՆ

Պատիւ ունի ծառուցանել արգոյ հասարակութեան, որ ամէն երկուչարթի, երեքշարթի, հինգշարթի եւ շաբաթօրերը առաւօտեան ժամը 4 էն մինչեւ վեց, կօսքա թրամվէյի կայարանը 143 թիւ Կ. Պէրպէրեան էֆէնալի գեղարանը եւ նոյն օրերը ժամը 7-10 Հօճաբաշա էսքի զապթիյէ փողոց իզմիտ օթէլի մէջ գանուելով իրեն դիմող հիւանդները կ'ընդունի եւ կը դարձանէ :

Ա Ր Հ Ե Ս Ս Ա Կ Ա Ն

ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԺԱՆԳԻ ՊԱՀՊԱՆԵԼ
ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎԱյլուն կամ քաց տե-

ղերը ժանգէ ապահով պահելու համար պէտք է՝ ճերմակ կամ դեղին մեղրամոմ հալեցնել այնչափ թէրկմէնինի մէջ մինչեւ որ թանձր զանգուած մը գոյանայ, որով օծելու է մեքենային բաց կոմ ճերմակած տեղերը։ Այս ծածկոյթը ժամանակէ մը ետքը աննշմարելի եւ անջնջելի կըլլայ եւ երկար առեն կը դիմանայ:

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱՆԹԵՂ

Պայծառ տպակիէ երկայնաձեւ շիշի մը մէջ ողուան (պէտքլիա) հատի մը մեծութեամբ փոսփոր գնելով, շիշը տաքցնելու է կամաց կամաց որ չի ճաթի, յետոյ մինչեւ երկու երրորդ մասը եռացած ձէթ լեցընելու եւ լաւ մը բերանը գոցելու է :

Երբ գործածել ուզուի՝ պէտք է բերանը բանալ որպէս զի օդ մտնէ շիշին մէջ. յետոյ խցանը գոցելով բաւական պայծառութեամբ լցու մը կը սփուէ՝ ժամացուցին սլաքները եւ մութ սենեկին մէջ առարկաները որոշելու չափ. երբ լցուը նուազի՝ խցանը քիչ մը դարձեալ բանալու է. եթէ սենեկիը ցուրտ է՝ ձեռաց մէջ բանելով շիշը տաքցնելու է խցանը բանալէ առաջ։ Այս կանթեղը կրնայ վեց ամիս տեւել առանց նորոգուելու :

Ա.ԲԾԱԹ ԽՐԵՌՈՒ ՈՍԿԻ ԳՈՅՆ ՏԱԼ

Ա.Բծաթեայ առարկայի մը կրնայ գեղեցիկ ոսկի գոյն մը տրուիլ թաթիսելով զայն ջրախառն ծծմբական թթուին (զաշ եաղը) մէջ, յորում պէտք է նախապէս հալեցնել մեծ քանակութեամբ երկաթի ժանգ :

ԿԱՊԱՐԱԳՐՉՈՅՆ ՇԻՆՈՒԱԾ ՄՐԱԳԻԲ-ՆԵՐՈՒԻՆ ՎՐԱՅ ԳԾԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ

Ծրագիրներու վրայ կապարագրչոյն շինուած գծագրութիւնները հաստա-

տելու համար, նոր միջոց մ'է հետեւեալը. լուսանկարիչներու գործածած Կոլլոդիոնի (Collodion) մէջ 2° բնաճարալ (stearine) գնելով, ուղղելու է այս հեղանիւթով գծագրութիւնը, զորպէտք է նախ տարածել ապակւոյ կամ

հարթ տախտակի վոայ: 10 ը կամ 15 վայրկեան յետոյ թուղթը կը չորնայ եւ կը ճերմինայ ստանալով գեղեցիկ փայլ մը, այնուհետեւ եթէ հարկ ըլլայ կրնայ գծագրութիւնը լուացուիլ ջրով առանց աւրուելու:

ՅԱԻԵԼՈՒԱԾ ԱՆԴԱՄՈՑ ԱՐԵՒԵԼ. ՏՆՏԵՍ. ՄԻՈՒԹԵԱՆ

ԱԼիքսանեան	Մկրտիչ	Էֆէնտի	Գործակատար վաճառականի
Բարատօբուլօ	Անասթաս	»	Ատաղձավաճառ
Գալֆաեան հճի	Մարտիրոս	»	Խանութպան
Գասէվէթեան	Տիգրան	»	Ատաղձագործ
Գարագաշեան	Մէօհրիւպէ Տիկին		
Գոլչաքեան	Աննա	»	
Հտհէմ	Իսլրահիմ էֆէնտի		Երկրաչափի 3 ^{րդ} Քաղաքապետութեան
Իպրահիմ	Էտհէմ	»	Պայթար պինագը Սպարապետութեան
Իպրահիմ	Ճէմալ	»	Հաշուակալ եկամտից 3 ^{րդ} Քաղաքապետութ.
Խսթիմարաճեան	Համբարձում	»	Իսթիմարաճի
Հաճեան	Անտօն	»	Պաշտօնեայ ի մուքավէլաթ մուհարրիրլիկի
Հանիսեան	Բաբել Մ.	»	Հաշուակալ քարտուղար
Մանանեան	Միհրան Գ.	»	Գործակատար մաքսային
Մարկոսեան	Պետրոս	»	Կանթեղագործ
Մէհմէտ	Էմին	»	Երկրաչափի 3 ^{րդ} Քաղաքապետութեան
Մէհմէտ	Մէմոսուհ	»	Քարտուղար 3 ^{րդ} Քաղաքապետութեան
Մէհմէտ	Ռիզա	»	Զավուշ Քաղաքապետական
Մէհմէտ	Պէսիմ	»	Հաշուակալ 3 ^{րդ} Քաղաքապետութեան
Մուսթաֆա	Ղալիլալ	»	Հազարապետ ծովային
Յակոբեան	Հովհանիմէ Տիկին		
Շաքիր Պինի	Պէքիր	էֆէնտի	Պաշտօնեայ
Պասմաճեան	Գարեգին	»	Հազըրձի
Պոլսճալըեան հճի	Նազարիթ	»	Հազըրձի
Սիւլէյման	Բէսմի	»	Քէշիփ մէմուրը
Փափազեան	Օհաննէս	»	Դեղագործ
Քերէսթէճեան	Պօղոս	»	Պաշտ. Բ. Դուռն Ա. գործոց նախարարու.

ՑՈՒՅԱԿ

Արեւելեան Տնտեսական Միութեան բաժանորդաց կողմանէ 1888 Մայիս 10է
մինչեւ Յունիս 10, որ է Միութեան Գ. տարւոյ 10, 11, 12, 13 եւ 14^{րդ}
տեղի ունեցած հինգ շաբաթական վճարմանց ընդհանուր գումարն:

Թիւ	Վնար.										
անձի	Դ.րէ.										
1	20	75	400	170	60	260	400	383	40	485	20
2	40	76	80	178	40	265	40	384	20	487	400
10	200	79	20	180	40	266	50	387	50	492	10
12	130	80	100	181	20	267	40	388	20	495	20
13	40	81	80	183	40	270	20	389	20	498	20
14	80	82	100	184	40	274	100	401	100	501	40
17	100	84	40	186	40	279	150	403	100	502	40
21	60	85	60	187	150	290	40	405	220	504	30
23	60	87	240	191	40	291	70	408	90	506	100
24	60	88	100	192	100	292	50	409	40	508	40
30	20	90	20	195	90	296	160	412	20	509	50
32	50	92	80	196	100	300	100	415	180	510	20
34	40	104	20	197	20	304	170	437	90	514	120
44	60	105	50	199	40	314	40	442	80	513	40
46	170	145	90	200	30	315	30	446	60	522	100
48	40	148	40	204	220	318	40	447	100		10940
49	80	120	60	202	40	324	60	448	80		
50	40	126	80	206	300	325	80	454	20		
54	80	130	240	207	100	335	180	457	80		
57	30	132	40	220	100	337	100	460	50		
59	40	138	120	221	100	338	40	465	40		
64	40	144	80	222	40	344	40	467	20		
65	20	147	100	231	60	346	300	470	100		
66	60	148	40	241	40	355	20	474	80		
67	40	154	110	242	40	361	60	475	130		
69	60	161	40	247	40	367	40	476	40		
71	110	162	20	250	20	372	160	478	40		
72	110	163	30	257	20	374	10	479	20		